

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Այս տարի կը լրանայ արևմտահայ եղերաբախու ու ականաւոր բանաստեղծ Դանիէլ Վարուժանին մահուան 85 ամեակը: Ընդհայի բանաստեղծը իր գրական գոհահար ստեղծագործութիւններուն աղօնքեր մեջի ժառանգ զգած է իր անթիւ նամակները, որոնք ժամանակագրություն կարգով, ծամօթութիւններով ու անձնանուններով բառարանով ի մի հաւաքուած ու հրատարակուած են Երևան, 1965 թուին՝ «Նամակներ» տիտղոսաթերթով:

Մեծ թրոյթուին նամակները, որոնք կ'ընդգրկեն 1903 - 1915 տարիներու ժամանակաշրջանը, մեծաւ մասամբ գրուած են համալսարանական տարիներուն, երբ Վենետիկի Մուրատ-Ռախայէլեան վարժարանն ընթացաւարո՞ւ ուղարկուած է Պետրայի Կանոն գործադրության բաղադր, որը ինքը ինք նուիրած է «քաղաքական ու տնտեսական գիտութիւններու ֆունդ» ու «գրական և իմաստափրական ինդեպուն»:

Վարուժանի նամակները կ'ընթեցուին մեժ հետաքրքրութեամբ ու յախշտակալութեամբ, վասնից անոնց ուղղուած են իրեն ժամանակակից եկեղեցական թէնքերու, նշանաւոր մուռարախաններու (հինչեւ՝ Արշակ Չօպանան, Վահան Թէրեան, Թողոկի, Զավադ Եսայան, Ռուբեն Զարդարան և այլն), թիշխմբու, մատերի բարեկամներու եւն նամակները ամենայ են իրենց գրական - գեղարդեւուական բարձր ոճով, գունագույն լեզուով, բանաստեղծական պատուիներով, հայրենափրական զգացումներով, գլուխու արուայսութեամբ ու մուռարախանից վայել հնացածան պայծառութեամբ: Մեծ բանաստեղծին նամակները խիստ ուսուցողական են: Այսուող արուացուուած են ոչ միայն անոր ուսանուական կեանը ուսուար երկնակամարի տակ այլև անոր բովանդակ հոգեկան աշխարհը իր բոլոր դրսութիւններով՝ լոյցերով, այհաւորութիւններով, վիրութիւններով, ընկվզութիւններով, ցանութիւններով և աղջարութեան ու նադարութեան կոչերով ու պահանջութիւններով: Նամակներուն ընթացեն երեսան կ'ել տաղանդաւոր ու նուիրած բանաստեղծ՝ յաղթահասակ, գերազնի, հայրենաւոր, գրաւեր ու մարդաւոր:

Ծերոցին համալսարանական տարիներու եղած են խորթեով ու վիշշեռով: Ին Փոքրութիւններու և փոքրանքներու անբական եղած են: Այս վերիվայրութիւններով ու խոչընուռութիւններով լցում կեանը ան նաւարկած է յայնափոխթեամբ, հեռաւութեամբ, երկայնամուռթեամբ, նկարազրի պողոստեամբ ու իմաստութեամբ: Նամակներուն ընթացեն երեսան կ'ել տաղանդաւոր ու նուիրած բանաստեղծ՝ յաղթահասակ, գերազնի, հայրենաւոր, գրաւեր ու մարդաւոր:

Մուրատ-Ռախայէլեան վարժարանը աւարտել ենք, Վարուժան մեմնելով Պետրայ, յանդաւած է Կանի համալսարանը՝ կրթական օժանդակութեամբ Մուրատ Ռախայէլեան իմանադրամին Վարուժանին նամակներու յարանել կ'անորադառնան կեցութեան մասներուն ու կրթանակատին, որ ի յառաջազրութեամբ սահմանուած էին անոր: Ան կը զանցակի որ այս կենսական գումարները յասառումն կը դրսկի՞ խիստ ծանր ու անտանելի դրսութիւն առեցելով: Բազում թափանձնելու նոր, խռովացուած գումարը երբ ուշացած է, Վարուժան ինքը անուանելի դրսութեան առջեւ գտնելով կրթականական յայուսարած է: «Ինծի դարձեալ երկու միջոց կը մնայ - կամ վարժարան պետք է բոլոր պիտիքն հոգայ այն գիտակութեամբ, որ բարեարմներուն դրանը ծովը նետած չ'ըլլար եւ կամ պէտք է ուսուան կիսավառ թողուս եւ երթամ օրական հաց շահեց»: Մեկ այլ տեղ, Վարուժան նիւթական ամենամարդ պայմաններուն մէջ, ամենական ու աղերսական նամակին մէջ առ Հայր Յ. Թորոսան,

կը գրէ. «Ահա մետեւ եկա և ես ամստային զգեստով եմ, և այսպիսի վերաբերութ մը, որով աղքատ գործադրութիւն մը ողորմնափես մայսյ կը տրոի (առնը խոսունկանութեանը) են զոր հոգելիս հսկութափիւն ափին չըներ ոչ որ պատմե՞ն՝ եթէ զեւց հօր մը տեղ որած չընայի»: Կա ինչ կը վերաբեր ժմուղըն նիւթավայ օճանակութիւն խնդրելուն՝ «Վարուժան շահակազմ զգոյշ է ու փափականաւ «հօրս դիմա պրու ով զայշ արին բրուխը մտնել վերջ ամ հայոց կարող է բնանիշը արտեցնե»: Վարուժան պատման իշխանութեանց կրկին ու կրկին կը հասանացնի որ իր վրա ժամանակ ամեն մենց զոյն ափին ժառայդ իր նախառակին Հայո Արքանականին ուղարկած գրութեան մեջ այր է որ կը շեշտ. «Կը մընեմ պէտքիս անհրաժեշտութիւնը և հաւաքը ունից յիշից յաջողութեան, որուն համար այս տարի ամերոջ պղղասակամ աշխատեցա մերժ ի վեսս առողջութեան և հետեւաքը նախ ու ինը կը լուսամ իմ յաջողութեանն առանց որոյ երթաք հորոց նետուի հիմք ամեյ յա և ամեյ պատուաբե»: Երիսոսաքը բանասեղծին հիմնական նապատակ եղած է ասխոնիլի իր դպրոցական ժամանը և նույնուկի զատերուն, որ առաջ գունդամուրի գրութեամբ ու վերաբանացնական բնուակայի բրոնիկ գիտ՝ հայ ազգին օգուստու ոյարու համար.

Հայրապետական կրթաժողովի վիճակը և արդիակ խոսանալով կատարել իր լաւագիր եւ նորաբերել գերազանց, կը գրէ: «Ամէն ցամք կ'ընթ ըստ պարծանց դաստիարակմբերու եւ օգուակար Ազգին ահա պարտը գիտակորոն կ'ըսն, եւ այս կը նըստա պարտը դրոյ հայ եկիուսաղութեան, մասնաւոն անոնց որոնց ծնուզը գործու ոչինչ ցամք են, բայց երեւ Ազգը, որու անշահմեռու զարգացն եւ եւ Նվազականութիւն մատօն:» Ինչպիսի մորք հաստնութիւն ու հոգի վելութիւն, յացողութիւն վճարականութիւն եւ նըստացի ազմուութիւն կը ցուցաբերէն այս խօսքերը Դեռ աւելի ն-Կարուսան ծայր աստիճան կը մտնի ծառայէլ իր ժողովութիւն զաւակմուն: «Դեռ հնդզինք հունը մը կը զգամ, գրեթ վիշտ մը խնամակը ։ Ընթերդ ննաւած ցեմք արեցակին եւ մայիսի անօրին տակ անոն մէջ արմանակը մարտը է Եօրու պիտի չկիր ան, ոչ պիտի չուզմէն որ վիշտ, ահա այն առեն է իմ նախական կը հասնին երբ օգուակար ըլլամ Ազգին և ինին մշամնութեան: Արդարէ, ինչպիսի գործութեան հանուառանց ու յարգանց ազգին հանեւն:

Կանոն քաղաքը տառապատ է հայութեան պալմատ. «Եթ մենց զա մուկիմ, քաղաքին մէջ որոշ չափով հայութեան չղալին է: հազի չղու հինգ հոգի կը զանոնի»: Վարդուման հեռու իր ընսամենքան յարկեն, կարուի զգացումով ու «քաղցր տիրութեամբ» կը յիշէ Ենթեան օրեր, եթե կը գոյ: «Տօնի օրերուն մէջ մարդ աւելի զօան ընսամենքան շոշանակի մը պետք»:

Վարուժանին մեջ վիշտ պատճառակ է իր անդրամակ հասորի մեջն կազմ մը
ընտիր, չընաց բանաստեղծություններուն բացակայութեամբ տպագրութիւնը-
Միջամակն յայտնենք որ տպագրութիւնը որ յանձն աստ էր Միջամակն անդրամակ տպագրական որոշ անյանը բանաստեղծությունը դրվու ճգած էր
տպագրական ցանկէն Անո թէ ինչ ցանկն է ու ընդլուսն է առաջայսուն
կարուժան ի տնս այս անարդար ապրութիւն «Գեղութիւն»-ի և (Բազմաւթա)-ի մեջ
հարաբեկէ վեց մասեր - առաջին հասոր ափուն կազմն «Ասքունուն»
խորագրին տուել բայց ի նշ նախնորու ու ի նշ (ուս Ենթադրութիւն) պայմաններուց ցանի
է բայց Գալախիքի պայորինակ որոցացնիմ անցն երեսն մարդ կ'ուզէ այնպէս գոյն
մնչեւ ու դըրեւ Միասն ինչ սպասարկ գանձակիդիւ: Տայուն գրաւուն Արշաւ-
րականնեանուն ու դըրուած գրութեամ մեջ կը գրէ: «Գայու հասորին ս - կետն աւելին -
կրնան զայ լաւ մասք - շրջապարփունցաւ շնորին (որոյ ուրիշ պատճառներուն) վանիք
մասնիկն կուսակրոնցաւն եւ կուսագրութեամ: Մեկ այլ տող, «Ասքունուն»-ուն

մասին խօսած ատեն, Վահան Թէքեեանին ուղղուած գրովեան մէջ վերտափն կ'անդուաշտանյ այս հարցին «Անը ծաւալին փողովաթինը հակառակ կամքին և փափաքին եղաւ. վանը չուզեց հրատարակե՛ անոնց շշշտերը զայթակեցուցիչ գտնալով իր հնադարնան կրտսեթեան և պահպանողականութեան»:

Վարուժանին հետապնդած ասպարեզը ըստ երեսոյին հօրդ կամքով չէ եղած. «Հօրմէն ջատիշ նամակներ կը տասնամ սլիզզէն ի վեր դան ու միաւզանայն տիկն դժգոհութիւն մը ցոյց կրտսած որոշած ասպարեզին հանդեւ այն դիրքին մէջ ե՞ւ որ կամ հօրս պէտք է ծախային կամ հայրենին Սինչ ասդր վերջինն է ընդրածն տեսնանք. Մէկ խօսքով տիտր է ծննդիք այս մեծ սերին յաջորդ շնուրը»:

Հայրենիքին հանդեւ տածէ իր անմահան սերն ու պաշտամունք ամենուրեք արտապայտուած են իր նամակներուն մէջ. Ներքին ճայնք գինը կ'առաջնորդէ իր նախահայրեղուն երլիդը՝ «Երկու երկու կ'ուզեմ լաւ նանապարհորդել - Հայաստան եւ Խոսիք գզալու եւ մուտելու համար՝ վերջինը զինելով առաջնին»:

Վարուժանին նամակներուն հիմնական առանցքը ազգի զաղակարն է. Հայր Արիստակը նամակներին ուղղուած նամակն մէջ շատ գեղեցիկ ու գերազին զգացմանը կ'արտայալուին. «Նախասուն է հայրենիքի օգուակար հասնալ. ահա զաղակարականը որ զիս կ'ուզեմ եւ կը կանգնի. աղ միայն իրնիկ կ'ապիրն իրում եմ յայթակամ». Այսուհետու կ'ըն հետեւակ հաստառումը, որ այսօր ես պէտք է հնչ ամենուրեք եւ գզուշացն ամեն ուսանո՞ւ երախտահորաց ու անձնակերորն ըլլալի. Ահա եւ այդ հաստատուած՝ «Ազգն է որ մեզ՝ վարդապահն մշ թէ հանասարանին մնուցը է եւ կլորած. Իր զանին տարու տարի վերածնո՞ւ ընդիւն ենք, իր կեանքին շարունակութիւնը եւ իր անցեալին ապազնի. Հնուաքար Մուրատ-Շահայենին ամեն ծրիմարժ շղանաւառն աշակերտու որ ինկ ընտանիքին օգուսկամ, հայրենիքին ոչինչ կ'ընէ՝ գոր է, եւ ընտանիքը իր գործին մասնալից են խիստ զայրացած եւ մի բայի նախկին աշակերտներու վկայ որոնք կըս այլաբերած են կամ եղած եւ անուրբեր եւ անձնապարար հայեր, եւ ճշմարիտ բայլով ընչ մըն այ վարժարան մեղամայից կը գտնեմ ասոր ի վմաս իրեն սին բոլորովին տոհմային զինուորինը երես ծգուած է»:

Վարուժան իր համալսարանի դասերը լրցութեամբ վերցուած է եւ ընուութիւնները չափազանց յաջող անցուած է. այդ առիթով ան առանց սնակաբնութեան կամ գոլաքանութեան կրկնման է իր վարժապահն մէկ խօսքը՝ «Mon ami, ce n'est pas une annonce que vous avez donnée, c'estait une conférence», որ թարգմանի՝ «Բարեկամ, այդ բանադր ներխայացն չէ՞ն այլ բանինուութիւն». Անսահման ուրասուորին եւ հոգեկան խորին գործնակութիւնն պատճառած է իրեն վարժապահներուն համակրութիւնը. Յետ համալսարանակամ ընուորեան. Վարուժան ամենայն հանգուութեամբ գրած է. «Հոգիս բարերար գործնակութեամբ համակրութ է, այս գիտակցութեամբ, թէ ուժերուս ներածին չափ ընթացք անցուի բնումանը կերպով, ըլլայ ծիրիս, ըլլայ գրականութեան տեսակետով»:

Կանի մէջ Վարուժան կ'այրի մէլուսացած կեանք. ժամանակ մը կը տառապի հոգեկան անձնութեան եւ վիճակը անընան կը վարժարանայ որ անձնապահնութեան զաղակար հետզհետ աւելի կը զօրանա իր մէջ. Այսպիսու, հայրենի տան կարօւոր, ամսաթշակներու անձնան ժամանումը, բացառան ու ամինիթար մենակցութիւնը, ուսանողակամ բարձր պարտաճանաչչութիւնը՝ ինքզինք գերազանցելու եւ իր վկայ դրուած յոյնուր ի դերեւ շամենու մնջումը, ամենը միաստեղ, երիտասարդ բերդողին

Վրայ իրենց ժխտական ու քանիչ ազդեցություն գործեցին և զինը առաջնորդեցին յուսահատութեան, յուսաբութեան և մանաւանդ յուտեսութեան։ Եղաւ մամանակ երբ մարուման տուկաց այս երկրուայի ու արգահանտին վիճակէն եւ սկրոջ բացա իր միակ տրուամօտ բարեկամին՝ Դերենիկ Ճիզմէնանին 1907 թուականին գրուած Դերենիկն ուղղուած լայնաշունչ նամակին մէջ ան իր հոգեւմն այլովուած եւ խանգարում արուասուն ու այսուցի տողեր կ'արձանագրէ. ան իր արտակարգ շարժութեարուն ու կեցուածքին համար հայամանը կ'ենթարկուի բնակիչներուն կրդմէ, հիշակն նաև Ժաղովութանակի պատահներու կրդմէ. Բանաստեղծական խառնուածքով եւ հայութին սրով երկուարդի մը համար աայսուցիւնը եւ ազգային մերկութիւնը արասակիցի ու դժոնակ վիճակ կը ստեղծ. Ճիզմէնանին ուղղուած այդ մարին վշաքաղոյ ու ցաւառանց հոգին արձակուած տողերը կը մատնանշան որ անզօն բանաստեղծ յուսակուոր է. «Մինակ եմ, մինակ եմ, մինակ կ, կը հայկա՞ս» ս, ուօ և սօլետ! (Մինակ) արցուներուն հետ մինակ, երազներուն հետ մինակ, ամբողջ երկու տարի է որ անձնաբանութեան գաղաքարին հետ կ'ասդիք Կաւաց-Կաւաց այս մասնակի հիմի կ'ընտենայ այսուղի հայեր հայ չեն, ոչ լեզու, ոչ զայտուններու կը հասկնան- ուուսներու և ապկարենուն հետ խառնուած խորգացած են ... Չը զանոնին հոգեկան այնպիսի դառն վայրիկաններու մէջ, որ ճամբրութիւն մը լաւ գիտեմ թէ թիշ մը ցործ պիտի տար ինձ, եւ ցիներուն այս հիանակ վիճակը բարուցի. Ահաբեկիչ տանննութեան մը մէջ, լեզուն հասցու չկայ, որ մանց հոգիւն ... Այս թիշ միայնութեան մէջ (հայուսն որ մեղանի վրայ հոմմական եւ յունական մատնեագրութեան գլուխքողոցներ դիզած են) ամեկանի պիտի ըսայ յարայոց ժամերուս հանգիստ տար. Ոչ թէ միանց չկայ մոռեմի մը գրուվակից սիրու մը, մէկը որ թեզ միսիքարդ եւ թեզմէ միսիքարուի, կամ համայակ գրական խառնուածք ու ազդակ մը զայ բերուսին, օրոյ զարգացմանի, այլ հոյ եղող թիկի գիւղացիները ատեի եւ միանզամայն երկիւլայի եսկ մը նմառած են գիտ ... Զիս կը մնանին խոյն մը փողը տղաք, ճամբուն վրայ, մկան ինձն հեռու կախիչ, բայց որովհետեւ գիշերուան, տան մօռ, ուաշոյ մը մէջ կորուած ժաներու վրայ կը նախիմ երկինը դիտելու, գիտին մէջ կամաց կամաց տարածանուեցա, թէ լոյն են որ աստիճանն հետ կը խօսին, թէ ժեր կին մը կաթ տարած ատենը իյր թէ զիս տեսեր է սատանայի փիսուած, աղդ նկատուած եւ ամիաւատ կախարդ մը, վիոլիք պէս բան մը, հիմակ ա տղաքն մկան նուեն քան նետել. աղդ պալսս էր ... կեաւըս վտանի մէջ է. նոյնիկ ականցն կը հասկի թէ զիւղապես պիտի առաջարկը: Ոյ այս տողեն վայիզն առնեմ հոգանամ, վասնից ժողովուրդը խորհրդաւոր կերպերու ցղագոռուած է. Աւուած իմ, ընդլ՛որ թողեր զիս ... տիրութիւն, մուսաւանցութիւն, ճամնոյոյ եւ յուսահատութիւն, ահա բաժինը երիսաւարդ հասակին վիճակ է ցիրուան, միշտ գերազգոռուած. Ժամեր կ'ունենան որ ես իմ թշնամին կը դանաւմ, ես ինձն գրեթ կը սուսակ երտ այսպէս շարունակութիւն եւ ինձին հետ գէշ պիտի մնջունեմ: Մէկ այս տեղ կը գր. «Հզիս միշտ տիտր է այս աբեւայի մենքթեան մէջ, եւ մասնոյ ամեն ոնց հիմի բռնպքուին ու այլեւս մնկարելի կը դանաւ ... Հիւսիսի այս մշուշու երկրին վրայ այդ կարուր զիս իխան և տառասեցնել: Ոչ մէկ հայ կայ հոյ որ շնորհով հայերն զիտնայ. Ահա ինչ որ մարդու բունցը սեղմէ կրտսայ:

Հակառակ ուսանողական կեանիք բերած բոլոր տաղումկներուն, մուսաւանջութեան, Կարուժան չէ վիառած, այլ շարունակած է իր դասերը առանց եռանորու ու կրողվոր. ահա այդ հասուածը՝ «Հակառակ այս յուսահան վիճակին կը զարմանա՞ն եղը ըստ թէ արդէն կանոնաւոր ուսանոն, իրաշայի ընույթիւններ տուած եմ, այնպէս որ անցած են պատուու որոշ աստիճանով, ինչ որ թէ զիս զարմացուց, թէ ընկերներու»:

Վարուժան զայրոյթով անդրադարձ է այն տգել երեսյին որ Մուրատ-Ռախայելանի ռազմական կուսական մեջամտօն գումարներին օգտագործ են այնպիսի «Անկարույթներ», որոնք տարիներով նաևս կ'ընդունեն առանց համապարփի մթնոլորով ծծելու, և եթե բոլոր տարիներու ընթացքին մեջ այդպիսիներով մեկ գիրք բացած են, թող գրառակ ամերոց հասորները (որը այս նաևսկա կը գտեմ) գյուշու վրայ թափին»: Վարուժան արդար ընդլաւով, ցասումով ու յուզումով կը գրէ Հայր Աթանաս Տիրուանին և կը բոլորը իր ամենաօսու գրաւեր ու լրագրու ընկերոջ՝ Դերենիկ Ճիզմէնանի հետ գործուած մեկ միայ արարք Մուրատ-Ռախայելան վարժարանին շղանաւարտ Դերենիկին զյացուած է այն կյազմանախանը որով հնարաւոր պիտի զյայր անոր բարձրագրին ուսումը: Դերենիկ անձնական միոցներով դիմած եւ ինքունուած է Դիզայր համապարփն եւ ուսանած երկրագրութուին Խօսերով Դերենիկի միշտական անծովկ պայմաններուն մասին, Վարուժան սրբաւորեն կը գրէ: «Այս պարուն Մուրատ-Ռախայելանի ուսանողներուն, իր դաշնաներներուն ճաշ կը պատրաստ, եւ այսպէս զնն իր մսունութ գիրը կը համար: Ըստ որ ուսանող պիտի ուզէք թէ ծանայրդին ընել իր հրաւան ընթիրներուն թէ ուսու տվյլութու զանա: Այսուհետ հայկական նկարագրին ազնութիւնը եւ չարցացորդիւնը կայ զոր պէտք է ճանչնանը եւ յարգինը եթէ կ ուզենք որ մեր հոգին ամխանու զյայ աճապարփ եւ գնչուի պիտին: Մինչ այս այսպէս, անին ի՞նչ զյունով եւ ինչ մորթով ուսանողներու համար Մուրատի դրամը կը շահապրոնին ... բայց չէ կարեն իրց այս անդրաւուած գորին ասեց, որ Ձեզուն այս վայրկենս կ'ուզն որ իր մասին արդարադիւնը գրթադրուիք ... ինչո՞ւ զինը անգարօն դրւու նետոցիք ուզիր չէ՝ ասիկս, ոմիր է այս եւ կը զարմանան թէ Հայր Աթանաս մէ դիմին, որ այդ ոմիր փիշերով ծածկի կը ջանայ ... դարձեա կը կրկնեն: ինչո՞ւ դրւու նետոցիք եղը անդին իրեն հաղցած խաղեն վերջ ամբողջ բանակով աւելի յուազ արժանադրներ ուսանողներ եղան ...»:

Վարուժանին գրիչը հայու է ու ազդու: ԱՅ խորիսին չի դներ ենթեցականի ու աշխարհականի միջեւ եղը հարցը իրաւունքի ու արդարութեան մասին է: Անոր ոսեղ գրիչը կը պահապակէտ անձան ենթեցականը եւ կը դառապարտ անոր ամօթայի գործունելութիւնը համ որ ինչ լու գործ նախնին տանու Սու Աստանի մասին որ վանքըն ենուած էր «Ականի առնելով անոր հոգեբարիւթ (որտ ուշի հոգի) զայն նորու կանքին մեջ մոցնելը ջրառակին առաջն սերմը ծգէք է: Հաւ է կապան փոխ եւ երթայ մեզոյի եւ շպարի խանութպան զյայ: Այս է իր եզական կրչումը՝ կոչումը որ աւելի սբերին ներեց է քան թէ պոտին մէջ»:

Վարուժան Թերդիկին ուղղուած 1909 թուականին գրուած նամակին մեջ կը կատար սրտքաց խոսուվանութիւններ ու հոգին մայթքումներ իր «Ասրուտներ»-ու հրատարակութեան առիթով: Թերդիկ ըստ երեսյին, ճանօթ շղլայով տոյն գործի հրատարակութեան ընթացքին կատարուած գրամներթեան, անգիտակցաբար վարուժանին կը թելարէ «Յեղին Սիրու» գիրը եւս տպե տա Ա-Ղազար Վարուժան զայս լսելով, կը ըսմիծադի ու Թերդիկին կը յայսնէ հնտեւալը ... Գրիս համար խրիտու կրտսան որ դիման Ս. Ղազար, խրախուսաւելով «Ասրուտներ»-ու վաճիռն տպարաննե ելիկէն կը տեսման որ դրւու այդ զաւեցոր տեսներու պահուի շնու ունեցած: «Ասրուտներ»-ը նախ «Գեղումի»-ի մեջ հրատարակիէ մերց (ինչ որ իրենց ունեւ աւելորդ ծավալ ընել չեր տար), կամեցնին յասովկ գրոյն մը եւ առանց ամչնայու ինձմէտ առին ... թուղթի ծավար վարսուն ֆանի!!», Զահանաներներ խօսքը կրօնիքն ուղղամի է: իրենց խօսքը բանցը է իրենց աղօթիքն պէտ, բայց իրենց միրուը սեւ է իրենց գդակին պէտ եւ դուռ չմը ըմբռնամ թէ ինչ տեսակ զնում

զգացումներ պէտք էին ունենալ, որ նոյնիսկ պահանջեցին 60 ֆրանք պէս չնշին գումար մը որ հազիր իր հյուվը տակալող ուսանողի մը համար գույց շատ բան է: Այնուհանդեռ ես ամցայ եթք ուղարկեց 60 ֆրանք Պիտի ուղեղի 600 ֆրանք ուղարկեց, mandat-ին ներբետ գրելով: «Հայեցուցե և խմեցե Ազգութեան ժարավիներ»: Վաճը ինձացած է քանի մը քահանաներ կամ միայն որ խևապէտ յարութիւն արժան են միացներուն ուղին կրիստ տեղը մողես կը տրայ: Վաճը գերեզմանառուներ կամ միայն, որոնք տակ նույրական են: Խեց ուղրը իմ միրեկի Ալիշանի, ո՞քան պիտի ուղեղի ազատեց զենք եւ ծոցին մէջ չմիայն բաղեց:

Հայր Յովհաննի Թորութան Վեհանուկը Վարուժանին կը գրէ: «Ուսանողական կնացիք ամենն կնօնու հայոց է որուանանդ առող կը տառափեր որով այ, մենք այ»: Վարուժան արհամարիստ է Յովհական ամեն արգեց եւ կուրքը դնելով նման կրիստոնու, ան դուրս եկած է վեհանն, հայրու ու յայշական:

Վարուժան կանաչած է միշտ բարձր, աչքը ուղղած ամիուն հորիզոնին, պիտի նույրած փշուած հայրենիքին, միտքը լայն բացած յոյփն ու յոյփն, իսկ հոգին գրականութեան: Հայեղեիշին օգտակար ըլլալու և մարդկութեան ժառայրութիւն մասուցելու հիջք, մարմաց, այնքան օգորչ է, որ կը գրէ: «Բաղձանքս եթ կ'ուզէք - բաղձանքս է ասպազային մարդերուն նույրե այնպիսի հօգոր երգ մը որ հայրենիք ինչի պէս արարած մը ծնած ըլլալուն գոլմ չզոյցա»:

Վարուժան ծայր աստիճան ազգաւոր է, հայրենաւոր ԱՅ կը տուայտի ու ժանրապէս կը տագնապէտ ի դիմաց իր ամեն ժողովուրդի անուր գրկանքներուն, շարշարաններուն, աքսորին ու կուորաժին: ԱՅ շնչակուոր կը հետուի մահասարուու նուրեմբու որոնք գաւառներուն կրօգան փակուի միուղ խոցելու հիջք ու նորահետուու բանաստեղծին Ազգին վիշտը ժարած իր սորին մէջ, ան կը մոհեաց իր անձնաւան ցալ Շողովուրու գեր ի վեր է անհաներ և անոր տառապանքը բաշխուելու է ամեն կրոցաւ անհայի վրայ: Վարդգու Անդրբնանին ուղարկուած իր մասին ժամանութիւններու իլ նամակին մէջ կը գրէ: «Եթի Ժամօք ըլլալու են աննապաս պայմաններու մէջ գանդուած հայ ուսանողի մը բոլոր տառապանքները, միշական և բարյական արկածախնդրութիւնը կրնամ ըստ, թէ ամենն խոր անձնական տառապանքները եւ կրեցի Կանին մէջ Սակայն 1904-1907 շոցանն եր, երբ հայութիւնը կը խեղողուէ տուիր եւ տուի մժամաւացին մէջ, ու ես չուցեցի տեղ տայ իմ անհատական ցաւերու, գրեթէ լուցուցի իմ միրու ու նախընքուց երգել ցեղին պիտօք, որոն բայիններու կը զգայի իմ մէջս, իմ սեփական արիմնիս խորը: Հայութիւնը կուպար եւ կը մոնչէր իմ մէջս եւ երգես դուրս կրկային օտար երկնիք տակ կարուի յարով միայն կապուած մեր երկիր հողին եւ մարդուն հետ»:

1905 թուակիր նամակի մէջ, ուղղեալ Ղերենիկն, Վարուժան մարգարական կանխագուշակութիւններ կ'ընտ մօսապաս աղեսի մը, որ երթանիշ հետեւանք պիտի ունենար հայութեան համար «Հօրմէն նամակ կ'առնամ, կը վայնա որ Պոյիսը դարձեալ պրեսն քառա պիտի դամնայ: զայս եւթարկուու բաւական մասու ուղին մողիս մէջ»: Մէկ այլ տեղ կ'անդաստանա որ հայեր «Եղուրածի տարին մահու չափ վնասուեցան, եւ մինչեւ հիմա կատնիկարդ բաշխեցին իրենց իրեց, եւ այդ ամեն որ զգալով դու ուղից հարուածներ անկարեյի կ'ըլլայ իրենց գոյութիւնը պահեց: ... կը փնանանք կոր միրեկի Ղերենիկ, կը փնանանք»:

1907-ի Ռաֆայել Պազարճանին ուղղած երկուորին մեջ Վարուժան խոսկորն կը բացայայութ ապագային պատահելիք զանգվածային քառությունի ոճինք՝ «Թրքահայաստանի վիճակը ամեն ցույ չի վեցնել երթարկ այդ մասին յունտես կը դատամ եւ Այս վերածնութիւն է թէ հոգեսարքի խորտում»:

1909 թուի «Ազգակ-ի Խմբագրութեան ուղարկուած երկար գրութեան մեջ, անդրադանալով Կիրկիռի ջաղոնի, կը գոր. «Յնիսի հոգին արիւն կրւայ մէջ, հոդենուած բաղաքներն ենու ամեն լոյր տաք մոլիսին պէս կը թափի գիշին եւ պրիս վրա ... բանելի եւ այրելո բարբարոս մողովորի մը համար առաքենութիւն է»:

Վարուժան բանաստեղծն է մողովորութիւն անոր ցաւերով կրուսացող, նուանումներով հրօմուող, ապագայով յուսադրուող, հայենիով պրուակնուող ու ոգեշնչուող հովան է. Ան թագումանն է հայտնի մողովութիւն զացումներուն Ապագայի վայ յոյսերով և լուսաշող հայենիով տողրուած ու ներշնչուած բանաստեղծը կը գոր. «Բայց հայը պիտի ապրի՞ հայտակ դահիճներուն, և հայտակ իր առիժի աչին տակ բուսած կրուսին. Հայը պիտի ապրի մողովութիւնուոր միրազոր շոյթային մէկ ունի ողակն ուլլարու համար Այս է մեր բոլորին յոյր, յոյս մը զոր մուլքով կուցենք ինչակես մեր պատբերն մէկուն նիզակը որ նախաւանին կը դիմէր օրին եւ արեւուն մեջ երգելով»:

Վարուժան ապրելու, զգայու եւ ներշնչուելու համար կարու է հայենի մողովութիւն, մեջ սարերուն, անամս ու լազուարթ երկնքին կոյս ու կենարար հոգին եւ զույգ ջրին. Անոր միրավան ու կարսութէ հոգին կը սասանի հայոց հարազատ երկու երկնակամարի վրայ և ան իր հոգիին աչերով կը տեսնէ Մայր Հայութիւն. Անոր անկեղծ ու ջերմ փափառն է տեսնէ ի հայտառու հայական աչերով, միախառնի անոր ու խոնարիդ անոր աչօն. «Անպատճառ ամրոց Հայաստանը պիտու է տեսնէ. Կուզեմ համբուրել բոլոր այն տեղերը որը նահասուն մը ինկա կամ հերոս մը ենք որքան որ հոգին կը խմենք մեր զգացումները»:

Վարուժան բարձր գնահատականով եւ խորին յարգանով կը խօսի վասակաչափ բանաստեղծ ու մեջ գրաքտն Արշակ Զօսամետանին մասին 1908 թուին գրած նամակին մեջ ան ներբողը կը հիւստ Ֆրանսիայ մեջ մուսարկուանին եւ այս առիթով կը գոր. «Մեր մողովութոց պէտու է Ձեր վրայ երկար մոտած ու երկար խօսի, հոյ եթէ այդ բանը պէտու եղածին չափ չ'ընե, ան յանսանը իր կուսակցութեան մոլուսնութիւնն է: Ասկիս զիս կը զայրագնէ, երբ անդին կը տեսնամ այսինչ կամ այնինչ դրօսակի պատվանդն ոչչոչութիւններ ուսերու վրայ ամեն օր կը խնկարկուին խոյայլացիներու հորթին ննան»:

Վարուժան վերադառնալով իր ծննդավայրը կը լուրի ուսուցչական նուիրական աշխատանքին, բայց ուսանա, գրամանութեան ու բանաստեղծութեան ծառակի միրու այստեղ յագուր չի գտնելու 1912 թուականին թուրքիին ուղղուած գրութեան մեջ բացորոշ կերպով կը գանգատի այս մասին. «Մորի հանոյք չկայ այստեղ. ուղիի կատարեալ բգըտում է երբ մարդ ստիպուած է գուտայնորուի եւ մնացած երկիրի մը բիւրածել կամ, յաւ եւս, տես խաւարին հետ»:

Երիտասարդ բանաստեղծը կ'ուզետ ստեղծագործեալ, բայց շուտով կը ննան որ «միջավայրը ապերախտ է գրականութեան հանդեպ. Ֆիրուզան ընթառաթմերը մէկուեղենու եւ տպագրութեան յանձնելու ազնիւ միտունուով, Վարուժան կը ցանայ առաւատեղուն բարերար գտնել որ տանձնեն տպագրական ամբողջ ծախտերը. Կորեկրին

ուղղուած նաև այսինքն մէջ կը գր՝ «Եթէնան մը զանել կ'ուցեմ! Հիմա կը հասկամ թէ դրան ամիսուած են զբագետները ... վաստ ենի, բող մը աւելի կը սկրոհ ժողովուրդն ըստ թէ զբագետ մը թշունեա ամ ալ կը բռզանայ իր եղիք հասարակութեան աղջ ուժուու»:

Վարուժան Հատ գեղեցիկ վերպալ կը նկարագրէ իր բանասեղծութեանց յօրինումը «Ճշմարիտ բանասեղծութեանը մարտիրոսութիւն մ.թ. ամէն բայի մէջ սրտին կաթի-կաթի արինումն է տեղի ծեց»:

Այսուհետ մեծ պրոցեսով՝ կ'արձանագրենք Արշակ Շամանենին խօսքից Վարդամանին ուղղակա նամակին մեջ՝ մելքնափ պակափ մասին՝ «Երկրորդ հասորին մեռագիր 2 1/2 տարի մեռագիր մնաց առեն տղի դիմեց, չըսցա տապարելու համար հարկ ենած գումարը զունեց. Բայց ողորմենի՞ պ ազգ ենք հայեր իրենց շատր շնոր գիտեն»:

ՍԵՐ զՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿՐՈՒՅԹԱՆ, ԿՈ ՎԻՃԱԿԻՑԻ ՄԵՋՔԵՐԸ ՆՀԱՆ ՏԵՐ ԱՆԴԻԽԱՆԱՅԻՆ ԲԱՆԱՏԵՆ ԿՎԱՐ ԽԱՆՈՎԱԾ ՄՇ՝ ՊԵՂՋԱՅԻ ՎԱՐԴԱՅԻՆԻ, ԱՌ ԿՈ ԽԱԿԻ ՀԱՅ ԵՐԳԻ ԽԱՆԱՅԱՐԻ ԵՐԳԻՀ՝ Կոմիսար Վարդային մասն ՊՐ ՆՀԱՆ ԲԱՆ ԳՈԼՔԵՐ ԿՈ ԻՒԿ անհան Վարդայինի բացառի կարության մասն այս վլորվինելով կ'արտայալու Հայ Հոգինակի հանրու ցուցաբեկած բացառի ու արտաշարհական վերաբերմների համար Անս թէ ինչ կը գրէ աև « Կոմիսար Վարդային ու Անդիխը մեծ բախս մըն է, ամէն հանոյք կը զոհմ զայն յեղու հանք երգած առն կը սարսայի, հոգեկան նուազ մը կը դատնայի միջու անոր երգերուն ապրեցութեան տակ դպրոցին տեսակ մը նուեր ցուա որուն մէջ 12 հաս հայլաւան հրաշայի Եղանակներ կամ, միշու ժեռու է առ և եւ միշու այս Եղանակներ կը նուազա ցուցաբեկալս այս Եղանակներու զիս օրովոր աւելի հայ կ'ընէն « հայ կ'ընէն » գրած առնեն տուխի կերպով բարձրացած եւ կվար մը ցածրու դիմ, որուն արհանդարները մը կը նախին ամէն ինչի որ հայ է (ցուցենք իրենց անձուն միջու և անձունան դասում չունենայր) բայս այս ապրչերուն ամէն ինչ որ հայ է՝ ոչինչ է ամէն ինչ որ երկարաբն է հրաշայի Է!! ա՞խ, ա՞խ նորու ա՞ս սու ... նոյն այս ցածրու յանձնութիւնը պարհապետինը ունեցած ինընարու Կոմիսար Վարդային նուն մարու մը վլայս, այլանու որ երբ զինք՝ աս խօսւեր բայս՝ « Զանակու աւելի ազնիւ ցունենու: ... Սուրան-Ռախայիւնան աշակերտ կոչուելու անարտան ոչիշչենոր պարապանները ցուներ կը հաւաքանակի միւրու մը վլայս որուն երդունեն ապրին իսկ չեմ հաւաքառնեն ու զինմ:

Վարդման՝ արևմտահայ չընաց բանակածիքը, թերթողը, գեղարվեստական իրապաշտը, Խորիրապաշտը, զարախառապաշտը, ուսաբանը, ընթադապությունը, հայրենական մէրը, աշեղու իսկակեց ծաղիկ հասակին՝ ամենանզուք, ամենատաճան ու ամենապարզի պայմաններու մէջ. Ան իր պաշտիք ժողովրդի մոտե լրացորդ վիզուալաց ու դասապարտուեցաւ ոչբացանական մասնակի շահազար քահանա ու անոնց գոտուեցաւ այս նորակիթի բանակածիքի համար. 31 զարուենք հազի բոլորած տառականութիւնը բանակածիքը այսօք կ'արի իրապաշտիք հայ սրբ Ռուս Անդր բանակածիքութիւններու յագեցած ու տորորութ եւ համաձարկեալին զարախառն ունեցի. Վարդմանի բանակածնական մուսադութիւնը իր տառակին մէջ եղավ է ու եղավ Անդր ստեղծած պատմենքը անցրեցի եւ իրացի, անենամ Հայ եղավ այս պատուական հայորդին ժողովուոր այսօք խորին ամբանանզուք կը խոնարի այս պատուական հայորդին

առօտեւ իր գրական հրաշայի ժառանգին, ազնուագոյն ծգսումներուն, խորագոյն ապրումներուն ու անվիշտ զգացմունքներուն համար:

Հայ բանաստեղծութեան համատեղուրեթեան մէջ այս ամիսոնց, անվիշտ ու պայծառամիտ գրադեսին անունը յափսենան թող շարունակ իմաստութիւն ճառագայթեց նորահաս սերունդին:

Թող անմեն մեայ Վարուժանին անունը մեր ժողովուրդի պիրուն ներս

Ֆիշառակն արդարոց ու նահառակաց օրինութեամբ եղից:

ԶԵՆՈՐ ՋԻՒ ՆԱԼԱԿԱՆՄԵԽԱՆ

ՆՈՐ ԳԻՐԻԲ ՕՐՀԱՆԵԼՈՑ

Ք Ա Ր Ո Զ

**Խնդրեսցուք հաւատով միտրանութեամբ
ի Տեսանէ՝ զի զպարմութեան զշնորհս
իւր արտացէ ի վերայ մեր. Տէրն ամեւ:
Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:**

Ա Ն Օ Թ Ք

**Օրհնեալ ես Տէր Աստուած մեր, որ եւ-
տուր մեզ զպատուիրանս քո ի լուսա-
ւորութիւն անձանց մերոց + Ինկա՛լ և
այժմ զնորատիպ զիրս զայս ի ձեռաց
մերոց ի տաճար սուրբ քո: Օրհնեա՛ և
սրբեա զսա, զի որք ընթերցյցին, և
որք լուիցին, բանայցին սիրաք նոցա
առնել զնրամանս քո զրեալ ի սիրաւ
իւրեանց, լինել քեզ ժողովուրդ սեպ-
հական: Պայծառացն', Տէր, և զնողի
մատուցողի սորին. և եթէ յանցեալ ինչ
իցէ փոքրու կամ մեծի, արա թողու-
թիւն քարեխոսութեամբ սուրբ Աստ-
ուածածնին և ամենայն սրբոց: Զի դու
ես Տէր Աստուած մեր. և քեզ վայել է
փտոք, իշխանութիւն և պատիւ, այժմ
և միշտ և յաւիտեանս յաւիտենից.
առմէն:**